

ՍԻՐԱՆ

ԺԵ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1941

♦ ՄԱՅԻՍ ♦

թիւ 5

ԽՄԲԱԴՐԾԿԱՆ

ՆԱՀԱՆՁԸ

Հասարակ տեղիք մըն է լսել այս՝ թէ աշխարհ մէկը կ'ապրի պատմական իր մեծագոյն տագնապներէն, թէ ամբողջ դարաշրջան մը կը վերջաւորի, և նոր մը անձն և անանոն, ի ծննդեան է. թէ կրչուած ենք վկաներ ըլլալու պատմական խոր յեղաշրջումի մը, և թէ վերջապէս նախօրեակին ենք յայտնութեական թուականի մը կարծես։ Աշխարհը, կը հաւաստեն ընկերային գիտութեանց խուզարկուները, կ'անցընէ շրջան մը՝ որ շատ նման է հին աշխարհի վախճանին, կրելով իր մէջ բոլոր ախտանիշերը անոր հոգեաթքին։ Այսօր անզրթութիւնը, ոճիրը, ամէն ժամանակէ աւելի ապերասանօրէն կ'իշխեն, և այս իր խորունկ պատճառները ունի։

Լուսաւորութեան և ճարտարաբուեստի այս գարը եղած է անհաւատութեան, անզթութեան և տարակոյսի դար մը նոյն ատեն։ Միջին գարէն սկսեալ մինչև մեծ պատերազմ, հինգէ աւելի դարեր՝ մարգկութիւնը իր որոնումին մէջ, երջանկութեան, «արքայութեան» և արդարութեան իտէալներու ետեւէն ձիշդ է որ երեան բերաւ ուշադրաւ միութիւն մը ջանքերու, բայց որովհետեւ ինչ որ այդ դարերը նուաճել կը ջանային, կեանքի աշխարհիկ ու նիւթական երեսին կը պատկանէր մանաւանդ, կը հասկցուի թէ հոգեկանին զանցումը այս ձիզին մէջ պատահական չէր կրնար ըլլալ, անիկա տուրքն իսկ էր վերածնութեան։ Ասկէ՝ այն բոլոր արիւնները որոնք հոսեցան եղբայրներու միջև, քանի որ կեանքի հարցը վերածուեր էր առաւելագոյն վայելքի հարցի մը։

Մեծ պատերազմը չլուծեց այսպէսով ծնունդ առած, բառին խորագոյն իմաստով, մարգկային քաղաքակրթութեան այս մեծ տագնապը։ Ազգերը մնացին ներքնապէս և արտաքնօրէն բաժնուած և թշնամի կողմերու, կրօնը կորմնցուցած իր խարխախները, այսև հոգեկան պերճանք մը դարձեր էր, և չէր կրնար իր բուն գերը կատարել։ Սկզբունքներն ու աւանդութիւնները, որոնք վարեր էին կեանքը արևմտեան քաղաքակրթութեան, դադրած էին իրենց դերէն, Այս բոլորին կը յաջորդէր խորունկ բեկում և յուսալքում։

Քաղաքական և ընկերային արդիական տեսութիւններ ջանացին լուծումներ բերել ոչխարհի տաղնապին . ընկերային այս վարդապետութիւններն ու վարչաձեռները սակայն կոչ կ'ընէին մարդկային ծանր ու թանձր բնագդներուն միայն , դասակարգային շահերու , արեան ձայնին և առհաւութեան : Ժամանակը որ արուեցաւ այս դրութիւններուն իրենք զիրենք փորձարկելու , չափազանց կարճ է դժբախտաբար , բայց լեցուն ամենէն անոելի սարսափներով :

Երբեմնի դասական մշակոյթը Եւրոպայի, կը ներշնչուէր ու կ'առաջնորդուէր քրիստոնէութեամբ . դարերով քրիստոնէութեան ողին ու օրէնքը իր խորիսիներ ծառայեցին արևմտեան քաղաքակրթութեան : Վերածնութեան թրւականներէն վերջ , դիտական ճարտարարուեստական և մնտեսական նոր յեղացլումներ միջամտեցին , զառածելով մարդկութիւնը իր բարձրագոյն և աստուածային ճակատազրէն , և մեր ապրած տաղնապին յատակը այդ պատճառն է որ պէտք է տեսնել : Մարդիկ ունին յաւիտենական և ամէն ճշմարիտ յառաջիմութեան առաջնորդ յարացոյցներ , երբեմնի դասական մշակոյթը զանոնք իրենց ծաղկումին հասցուցած՝ կը հաւատար անոնց գերին . այժմու ոչնչապաշտ վարդապետութիւնները կ'ուրանան այդ բոլորը : Մարդը այսօր այլևս արժէք մը չի նկատուիր , վասնզի դադրած է ըլլալէ պատկերը Աստուծոյ : Այժմու աշխարհը ուրիշ արժէքներու կը նայի . մարդէն , ազատութենէն և ճշմարտութենէն վեր կը դասէ ոյժը , թէքնիքը , ցեղը և պետութիւնը , ընկրկումի և նահանջի մատնելով այսկերպ քրիստոնէութիւնը , և դասական մշակոյթը դարերուն որ կը պատմուճանէր այդ ողին :

Այժմ արդարութեան յաջորդած է ոյժը , և անհատի անձեաւորութիւնը փոխարինուած զանգուածով : Ոյժին այս առարկայացումը և տարանջատումը մարդէն , անբանութեան կ'առաջնորդէ զայն : Այս մտայնութիւնը սակայն արդիւնք չէ մարդուն ստորին բնագդներու և ախորժակներու յաղթանակին , այլ թէքնիքի , ցեղի , և զանգուածի նորօրինակ պաշտամունքին : Արդի բարբարութիւնը քաղաքակրթուած բարբարութիւն մըն է , և կը կրէ ախտաբանական վիճակներու նկարագիր մը , և ատով աւելի վատնզաւոր : Եւ այս ժխտումները տակաւ յանգեցան մեր օրերու այս անանուն անդոնին : Վասնզի անքրիստոնէութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ անմարդկայնացում (*Dehumanisation*) , որ հերքում է տասնեւութ դարերու քրիստոնէական քաղաքակրթութեան :

Թէ ի՞նչպէս իմացական այս ծփուն տեսութիւնները գետին շահեցան , ուտամական իրողութիւններ են այլևս , որոնք բացատրութեան չեն կարօտիր : Պատմութեան մէջ կան նման սկ օրեր , նահանջող տարիներ , ստորերկեայ եւ անդիտակից մղումներու տակ , և մենք անոնցմէ մէկուն մէջ կ'ապրինք :

Մեր գարու մշակոյթը իր բոլոր երեսներուն վրայ կ'ուրանայ աստուածայինը մարդուն մէջ : Ս. Գիրքն ու յունական մշակոյթը լրացած քրիստոնէութեամբ՝ այժմ նահանջի մէջ են : Արդի զրականութեան , իմաստասիրութեան , և նոյնիսկ աստուածարանութեան մէջ մարդը դադրած է զերագոյն արժէք մը նկատուելէ , և դարձած է «չիդերու կծիկ» , «սեռային բնագդ» , «բանական դործօն» , և «անստեղծ կարողութիւն» . այս բոլորը քովի եկած կը մաղեղծէն քրիստոնէութեան ըմբռնումով հասկնալի , Աստուծոյ պատկեր մարդը :

Ազատութիւնը՝ գերազոյն իրաւունքը մարդուն, կապտուած է իրմէն: Թակտին մարդը ապերջանիկ է, և պատմութիւնը ողբերգական, առանց այդ հոգեկան տպատութեան: Տիուր է խոստվանիլ թէ մարդը չէ այսօր առարկան պատմութեան, որովհետև ներկայ ընկերութեան մէջ մարդը ծախսած է իրեն բեռ եղող և զինք բանտի ու խաչի առաջնորդող ազատութիւնը փոր մը հացի: Արդի ընկերային ամենէն աւելի աշքառու վարչաձեռքուն տակ, մարդեր զըրկուած են իրենց միակ կարելի իրաւունքն: — իրենց ազատութենէն: Աշխարհը մտած է շրջանի մը մէջ՝ ուր նուազագոյն քանի մը հազարամերու ամենասրբառառու ճիղերու զինը կազմող մշակոյթը վտանգուած կը թուի մեզի: Այսպէս քանիներորդ դարու մէջ զազաններու նման զիրար փողոտելու համար չէր որ մարդիկ մեկնեցան հնութեան ամենախսրունկ քարայրներն, սերունդ առ սերունդ, սպանելով իրենց մէջ մասը կենդանական, և շինելով մաս մաս անորակելի այն աստուածային բանը զոր հոգի կը կաչենք:

Մեր օրերուն ընթացք առած կեզծ կրօնաբնկերային շարժումները, ծանօթ ամենուն, մարդուն մէջ կը սպանեն հոգեկան բարձրագոյն կեանքը. մեր յելով զԱստուած՝ անոնք կը մերժեն զերազոյն արժէքը մարդկային անձնառութեան: Քրիստոնէութիւնը միայն կրնայ ցուցնել մարդուն իրական և բարձրագոյն ճակատագիրը, և ի վիճակի ընել մարդը վայելելու իրական և լեցուն կեանք մը: Միւա տեսութիւնները մարդկային կեանքը կը դիտեն մէկ կողմի վրայ միայն, իր նիւթական երեսով:

Քրիստոնէութիւնը, ինչպէս սխալ կը մտածեն ոմանք, բարոյական եւ կրօնական դրութիւն մը չէ լոկ, նմաններու կարգին, այլ յայտնութիւն մը Աստուծոյ սիրոյն և կամքին, զերազանցօրէն վեր միւններէն: Առանց այս հաւատքին և անոր խոր հասկացողութեան, արևմտեան կոչուած քաղաքակրթութիւնը վաանդի մէջ է: Քրիստոնէութեան պատասխանը քոլոր ժամանակներու որոնումներուն՝ յայտնութիւն մըն է պատմութեան իրադարձութեանց ընդմէջէն, ուր մարդը կեզրոնն է, և Աստուած կը կամենայ և կը զործէ անմահ արժէքներով: Ինչ որ ալ եղած ըլլայ խոստումը զալիք ժամանակներուն, քրիստոնէութիւնը ովին պէտք է կազմէ անոր բարոյական, կրօնական և օրէնսդրական դրութեանց, փրկելու համար աշխարհը իր ներկայ աւագախրումէն:

Ակսանք այս տողերը, ըսելով թէ աշխարհը նահանջի մէջ է, կը վերջացնենք սակայն զայն այն խորունկ յոյսով, թէ մարդկութիւնը ինչպէս միշտ, այս անգամ ևս պիտի չթողու որ արդարութեան և աղատութեան գժրախարայց սրբազան զրօշը, ցեխերուն մէջ, և մոյկերու ներքեւ տրորուի, որ շուտով պիտի կարենանք ողջունել թուականը՝ ուր մարդուն լաւազոյն մասը իր վայել յարգանքը պիտի ընդունի, վերամտնելով յառաջդիմութեան ճամբուն մէջ զէպի իր մեծ ճակատագիրը:

Գիշերը նուազ զեղեցիկ չէ ցորեկէն, վասնզի խոստումն իսկ է անոր: Բոլոր նշանները ցոյց կուտան թէ մենք լրւատոր դարշարջանի մը նախօրեակին ենք, պիտի զայ նորը, և այն հոգեկան է առաւելաբար:

Ասիկա մեր քրիստոնէի հաւատքն է:

ԽՄԲ